

ԱՍՏՈՒԱԹԱՇՈՒՆՉ ՄԱՏԵՆԻՆ

ՀԱՅԵՐԷՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

ՀԱԶԱՐՅԻՆԳՅԱՐԻԻՐԱՄԵԱՅ ՏԱՐԵԴԱՐՉԻՆ

ԿԵ ԿՈՒԽԻԿ, ԿԵ ԶՕԿԵ

ԿՔԱԿԵԻ ԹԱՐԳՄԱՆ ԶԿԵՔՈՒԿ

“ՀԱԿԻԿԱ ԱՄԱԹՐԿԱՃ” ԹԱՐԳՄԱՆ ԳՐԱԹԻՒԹԻՒԿԵ

ԹԻՐ ՌԻԱՄԻԱԿԱԹԵՔԻԹԻԿ 10-11-12 ԹՈՒԿՔԵ

ԿՔԱԹՏԱԳԵՏ ԶԳԱԾՈՒՄԿԵՔՈՒԿ

“ՀԱՆԴԵՍ ԱՄՍՕՐԵԱՅ,”

ՀԱՅԵՐԷՆԿԱՆ ՌԵՍՈՒՄԵՆԹԵՐԹ

Յ. ՏԱՐԻ — 1936

Կը խմբագրուի եւ կը հրատարակուի
ՄԻԻԹԱՐԵՆԸ ՄԻՆԵՐՆՈՒԹԵՆԸ ԿՈՂՄԱՆԻ Ի ՎԻԵՆՆԱ
աշխատակցութեամբ ազգային եւ օտար Բանասէրներու:

Որպէս զի անլի մատչելի դառնայ Ուսումնասիրութեւ
օտարալեզու արեւելագէտներուն, յամբազրութիւնս
շարունակաբար պիտի ներկայացնէ նաեւ կարեւոր
քանասիրական յօդուածներուն համառօտ մէկ ամփո-
փումը, միջազգային որ եւ է լեզուաւ:

Բաժանորդագիւնն է ամէն երկրի
հարկար 1 ֆրանկ տարեկան, կամ ֆրիկ:

Մեր հասցէն՝

REDACTION DE LA REVUE “HANDES AMSORYA,”
VIENNE (Autriche), VII., Mechitharistengasse 4.

“HANDES AMSORYA,”

MONATSSCHRIFT FÜR ARMENISCHE PHILOLOGIE

L. JAHRGANG — 1936

Herausgegeben und redigiert von der
MECHITHARISTEN - KONGREGATION IN WIEN
unter Mitwirkung zahlreicher Armenisten.

Um unseren nichtarmenischen P. T. Abonnenten
die Benützung unserer Zeitschrift zu erleichtern,
werden wir fortlaufend von den wichtigen philo-
logischen Abhandlungen ein kurzes Resumé in einer
europäischen Sprache geben.

Preis dieses Jahrganges £ 1.—.

Unsere Adresse:

ZUR 1500-JAHRFEIER DER ARMENISCHEN
BIBELÜBERSETZUNG

STUDIEN ZUR ARMENISCHEN GESCHICHTE

VII.

ARMENIEN IN DER BIBEL

VON

P. DR VAHAN INGLISIAN
MECHITHARIST



WIEN 1935

VERLAG DER MECHITHARISTEN-KONGREGATION
WIEN, VII., MECHITHARISTENGASSE 4

8°, XIX + 101 S. PREIS: 4 SCHWEIZER FRANKEN



ԵՐԳԵՅՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՊՈԼՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ՀՐԻՆԳԵՑ ԵՒ ԳԼՅԵՆԱԿԵՑ ԳՆՈՒՉԱՅԵՆ ԽԱՌՆ ԽՈՒՄԲԻ ՀԱՄԱՐ

Հ. ՄՈՎՍԷՍ Վ. ՍՐԱԳԵԱՆ

Մեխիթ. Ռեյսեյն



ՎԻԵՆՆԱ

WALDHEIM-EBERLE Մեխիթարեան ՏՊԱՐԱՆ

1936

4°, էջը 40: Գինն՝ 8.— Փո. գույց.

Verantwortlicher Redakteur: Rudolf Reithofer, Faktor, Wien, VIII., Laudongasse 4.